

Ս. Եպս. Պաղաքեանի, իսկ յետ նախատօնակի Ս. Խաչափայտի մասունքը իր հանգստարանէն թափորով աւագ խորան փոխադրուեցաւ, ուրիշ հանդիսապետ Արքազանը որհնեց ներկայ հաւատացեալներու հոծ բազմութիւնը:

Իրիկնամուտին Ո. Յակոբեանց Մայր Տաճարին մէջ կատարուեցան և կեսցէ ու և Հակոնն արարող թիւները, հանդիսապետութեամբ Գերազատիւ Տ. Նորայր Արքազանին:

● Կիր. 30 Սեպտ. — Խաչիլեաց. Հանդիսաւոր Ս. Պատարազը մասուցաց եցաւ Ո. Յակոբեանց Մայր Տաճարին մէջ՝ Պատարազին էր Գեր. Տ. Նորայր Ս. Եպս. Պողաբեան, որ նաև քարոզեց ընարան ունենալով չըր ոչ առնու զիանչ իւրի գայ զիւի իմ, չէ ինձ արքանից: Յետ քարոզի, նախազահութեամբ Գեր. Տ. Առորէն Ո. Եպս. Քէմհաննեանի, կատարուեցաւ Հայրապետական Մազմանը, ն. Ո. Օ. Տ. Գերոգ. Զ. Աղզընակի վեհափառ Կաթոլիկոսի անուանակոչութեան տանին առթիւ (ըստ նոր տօմարի), իսկ յետ Ո. Պատարազի, զարձեալ նախազառութեամբ Գեր. Տ. Առորէն Ո. Եպս. ի. Հանդիսաւոր Հոգեհանգստան ովաշտան Մելքոնեան հարազատաց Կարապետի և Գրիգորի, ինչպէս նաև Նորոգ հանդ. Խըրոպայի Կաթող. Նուրիսակ Գեր. Տ. Արուաւզդ Ս. Արք. Արքմէնեանի հոգւացն ի հանդիսու:

Երեկոյեան Ո. Յակոբեանց Մայր Տաճարին մէջ կատարուեցաւ Խաչիլեացի մեծահանգէս անդաստանը, նախազանութեամբ Գեր. Տ. Առո-

րէն Ս. Եպս. Քէմհաննեանի, և մասնակցութեամբ Արքազան Եպիսկոպոսաց, վարդապետաց, բովանդակ ուսանողութեան և հաւատացեալներու խուռաներամբ բազմութեան, որով կը յարդէր Մայր Տաճարը մինչեւ իր գաւիթները:

Պ. Ա. Շ Տ Օ Ն Ո. Կ Ա. Խ Ք

● Եր. 15 Սեպտ. — Կ. ա. Ժամը 10.30-ին, Lord Stansgate (Chairman of the International Parliamentary Union), իր տիկնոջ հետ միասին այցելեց Գեր. Տեղապահ Ս. Հօր և հիւրասիրուեցաւ Պատրիարքարանի մեծ դահլիճին մէջ:

● Դէ. 19 Սեպտ. — Կ. ա. Ժամը 11.30-ին, Գեր. Տեղապահ Ս. Հօր այցելեց տեղայոյ Ամերիկան Ընդհանուր Հիւրաստու Մայրական Պատրիարքի մոտ կը մտանորպ Մր. Rootի:

● Դէ. 25 Սեպտ. — Կ. ա. Ժամը 9ին, Գեր. Տեղապահ Ս. Հայրը: Ընկերակցութեամբ Գեր. Տ. Ռուբէն Ս. Արք. Մանասեանի, Տնօրէն Ժաղավոյ անզամ Հոգ. Տ. Պարզի Վազ. Վրթանէսեանի, Ցոպպէի Վանուց Տեսուչ Հոգ. Տ. Բարզէն Վրզ. Ազատեանի և կալուածական Քարտուղար Տիւր Կարպի Հինգիեանի, Նոր Երուսաղէմ մեկնեցաւ զրազիւս կալուածական խոզիրներով և տալու համար իր անզը անիկ եպիսկոպոսական այցելութիւնը հարցելանայ գաղութին, և վերազարձաւ է. Հակո. ի կ. ա. Ժամը 9ին:

ՀԱՆԳԻՍ

ԳԵՐ. Տ. ԱՐՏՈՒՐՉՅԱԳ. Ա. ԱՐՔԵՊՈ. ՍԻՒՐՄԵԼԵԱՆԻ

ԿԱԹՈՂԻԿՈՍԱԿԱՆ ՊԱՏՈՒԻՐԱԿ ԵՒՐՈՊԱՅԻ ՀԱՅՈՑ

Ամենադառն յուզումով ու բեկումով վերահասու եղան Ս. Սթոռոյ Գեր. Տեղապահ Արքազանն ու բովանդակ Միարանութիւնը Նորին Արքազնութեան մահուան գոյժին, որ տեղի ունեցած է 27 Սեպտ. 1951-ին Բարիզի մէջ «յետ կարճատեւ հիւանդութեան»:

Անհակնակ մահուան ցաւը աւելի կը խորունկնայ մեր մէջ մանաւանդ այս օրերուն ուր աւելի քան զգալի է հայ եկեղեցական անդաստանին ծեռնահաս եւ փորձառութեամբ լիցուն մշակներուն պակասը. Հանգուցեալ Արքազանը այդ տեսակէտով կը ներկայանայ իրբեւ տէրը բազմադիմի արժէքներու թէ հոգեւորական եւ թէ մտաւորական կալուածներու մէջ: Կուտանը իր կինսագրականը օգտուելով մեծանուն գրագէտ Արշակ Զապանեանի մէկ յառաջաբանէն, զետեղուած հանգուցեալ Արքազանին «Թշուառի Զգայութիւններ» հասորին սկիզբը:

Նորին Արքազնութիւնը ծնած է Ակն 18.9-ին, ու զարմիկն էր նահատակ բանաստեղծ Ատոմ Եարճանեանի (Միամանթօ): Իր նախնական ուսումը ստացած է Պոլիս Գատրգէօյի Արամեան Վարժարանին մէջ (1897-1904) եւ ապա աշակերտած Կալվաթայի Ազգային Վարժարանի (1904-1907) ուր եւ իսկ կատարած է իր զրական առաջին փորձերը որոնք հրատարակուած են Արևելք օրաթերթին, «Փունջ» եւ «Մաղիկ Մանկանց»

շաբաթաթերթերուն մէջ : 1908-ին կը հրատարակէ «Հայրենի Քնար» շաբաթաթերթը, որը ետքը կը շարունակուի իրրեւ «Սասուն» ամսագիր : 1909-ին Կ. Պոլսոյ Կարապետեան Վարժարանէն ներս կը ստանձնէ ուսուցչական պաշտօն եւ ապա (1910-ին) կը վարէ Էսկի Շէնիրի Ազգ. Վարժարանի տեսչութիւնը, ուր կը ճիմնէ նաև գիշերօթիկ վարժարան, նոյն օրերուն կ'աշխատակցի նաև «Աշխատանք» «Ժամանակ» եւ «Նոր Լուր» օրաթերթերուն Խօսի կեղծանունով :

1918-ին ինքնայօժար մատուցմամբ կ'ընդգրկէ եկեղեցական լուծը⁷, Կ. Պոլսոյ մէջ ծնննադրուելով վարդապետ Գալէմբեարեան Սրբազնէն, ու իր առաջին գրքը կ'ըլլայ նուիրուիլ աղջտահար ժողովութիւն ծառայութեան, ստանձնելով Գոնիայի 300.000 թլը-ուառ գաղթականներու հովուութեան պաշտօնը : 1920-ի Քէմալական կառավարութիւնը կ'աքսորէ զինք երգում, ուր այս նուիրեալ եկեղեցականը կը գտնէ դարձեալ օգտակար հանդիսանալու առիթը երգում կեդրոնացած 10.000 Հայ գերիներուն եւ զինուորականներուն : 1922-ին կ'անցնի Պոլիս ուր կը գործէ որպէս ուսուցիչ եւ քարոզիչ, նոյն ատեն կ'աշխատակցի «Հայ Խօնակ» ամսաթերթին : 1924-ին կ'ընտրուի առաջնորդ Հաւէպի Հայոց : 1929-ին կը ծեռնապուի եպիսկոպոս Տանն Կիլիկիոյ Տ. Տ. Սահակ Խապայեան Կաթողիկոսէն, իսկ 1932-ին կը ստանայ Արքութեան տիտղոս Երջանկայիշատակ Տ. Սահակ եւ Տ. Բարգէն աթոռակից՝ Կաթողիկոսներէն : 16 տարիներ Հաւէպի առաջնորդութիւնը վարելէ ետք, 1940-ին Բարիզի վախճաննեալ առաջնորդ Քիպարեան Վռամշապուհ Արքապարէն կ'ընտրուի առաջնորդ Ֆրանսայի, Պելճիքայի եւ Զուիցերիոյ հայոց : 1959-ի Համաշխարհային Պատերազմը արգելը կը հանդիսանայ իրեն ստանձնելու այդ պաշտօնը եւ հետեւարար 1942-ին կը ստանձնէ Պէյրութի Հայոց առաջնորդութիւնը : 1945-ին կը մասնակցի Ս. Էջմիածնի ազգային-եկեղեցական մեծ ժողովին : Ամենայն Հայոց նորընտիր Հայրապետը իրեն կը վստահի Ս. Էջմիածնի հեմարանին վերատեսչութիւնը եւ սակայն ետքէն յարմարագոյն կը նկատէ իրեն յանձնել Արևմտեան Եւրոպայի Հայոց թեմը, ուր կը պաշտօնավարէր որպէս Պատուիրակ Ամենայն Հայոց Կաթողիկոսութեան :

Հանգուցեալ Սրբազնը վերեւ յիշուած իր բոլոր պաշտօնավարութեանց ընթացքին ի յայտ եկած էր որպէս գործունեայ, նախանձախնդիր, եկեղեցասէր ու հայրենասէր անձնաւորութիւնն : Պոնիայի իր հոգեւոր հովուութիւնը եղած էր բացարձակ նրբիրումի եւ զոհողութեան յանձնառութիւնն մը, Հաւէպի ու Պէյրութի մէջ, որպէս բազ ֆրանսագէտ ու կենցաղագէտ հովիւ, ոչ միայն իրեն հետ ունեցած էր իր հօտին վրատահութիւնը այլև համակրանքը ու յարգանքը օտարեներուն ու պետական, հիւպատուսական ու յարանուանական շրջանակներուն, յաջս անոնց արժեւորելով մեր ժողովուրդն ու անոր զանազան ազգային իրաւունքները, նոյն ատեն ապահովելով նաև իրեն յանձնուած թեմերուն ազգային, կրօնական ու հասարակական ներքին վերակազմութիւնը, եկեղեցներու շինութիւնը եւլն : եւլն :

Եւրոպայի Կաթողիկոսական Պատուիրակութեան իր շրջանին թերաւ աշխատանքի սրտեւանդն ու կարեւոր բաժինը Բարեգործականի ներզագիր հանգանակութեան, ինչպէս նաև Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Դպրեվանուց ի նպաստ հանգանակութեան :

Սրտաւազգ Սրբազն անխոնց աշխատող մ'եղաւ գրական գետնի վրայ ի յայտ բերելով տքնազան բանասէրի եւ զրագէտի յատկութիւններ : Գրական գետնի վրայ ան կը ներկայանայ իրեւ հեղինակ լայնածաւալ ու կարեւոր աշխատութիւններու ինչպէս .

Էրբողուլ. — Պատմական նիւրերու վրայ գրական էջերու հաւաքածոյ մը : Տարեւ . — Վեց հատու գրական բանախրական տարեզիրեն : — Պատմուին Հավեպի Հայոց, Երկու մեծածաւալ հատութեր . — Ցուցակ Հայ Զեռագրաց Հակեպի Ա. եւ Բ. հատուներ : — Նկարագիր Օքին Թագաւորի ձեռագիր ժամարգին : — Բառարան Ս. Գրական Յատուկ Անուանց Ա. հատուր : — Սուրբիա, պատմա-բանասիրական աշխատուրին : — Ցուցակ Հայ Զեռագրաց Եւրոպայի եւ մատնաւորաց : — Ցուցակ Զեռագրաց Ս. Յակոբեանց Վանուց

Խրուսաղեմի Ա. հայոց : — Թուլառի Զգայութիւններ գրական հատու մը , եւ շաբթ մը մանր բայց արժէքաւոր պրօշիւոններ պատմա-բանասիրական նիւթերու շուրջ :

Արդիւնաւոր այս եկեղեցականին կորուստին առթիւ ցաւով միայն կ'անդրադառնանք այն բոլորին որոնք դառնացուցին իր կեանքը եւ փութացուցին գուցէ իր մահը :

Կ'աղօթենք ի բոլոր սրտէ որ Տէրը լուսաւորէ եկեղեցւոյ եւ ազգին հաւատարիմ եւ արժանաւոր այս եկեղեցականին հոգին եւ անոր փոխարէն յարուցանէ Հայ ժողովուն ու եկեղեցին ճշմարիտ ծառայութեան նոր ու անկաշառ մշակներ :

ՏԻԿԻՆ ՎԵՐԳԻՆԷ ՔԷՕԼԷԵԱՆ

Խորունկ ցաւով իմացանք մտիր այս պատուական Տիկնոց , վախճանած իր գեղեցիկ դղեակին մէջ , ի նիս : Մանրամասնութիւններ չունինք իր մահուան պարագաներէն , հայ մամուլը արձագանք չեղաւ իր կեանքին , եւ սակայն Տիկ . Վերգինէ Քէօլէեանը չէր այն մանկանացուներէն՝ որոնց գագալին կամ մահագոյժին առջեւէն կարելի ըլլայ անցնիլ , առանց զգալու ցաւը որ իր մահով կը պատճառուի :


Ոնխառն կրօնամիրութիւնը՝ զոր ճշմարիտ պարկեշտութիւնը միայն կրնայ ծնիլ կնոց մը սրտին մէջ , եւ անխստրական անծնութիւն մը՝ զոր քրիստոնէական դաստիարակութենէն յանախ կրնայ ստանալ մարդս , իր նկարազրին ամէն բացորոշ գիծներն էին : Եւ ինք այս սեռն եւ սերտ զգացումներով , միշտ կապուած մնաց Հայ եկեղեցին , հայ բարեզործութեան , հայ կրթութեան , եւ սրտագին բարեկամը անոնց անծնուէր մը շակներուն :

Իզմիրցի այս պատուական հայունին , իր ամուսնոյն մահէն յետոյ , շնորհի իր կորովի նկերուն եւ ճարտարութեան , քառապատկած էր ամուսինէն իր ստացած հարստութիւնը , բամբակի առեւտուրին մէջ , յետոյ իր յառաջացած տարիքին հնտեւանքով , իր բոլոր ունեցածը արժեթուղթերու , շնչերի եւ դրամազլուխի վերածած , ու առանձնացած նիսի իր դղեակը , իր ծերութեան օրերը կ'ապրէր մատնակից սակայն միշտ , ազգային կարիքներու :

Երուսաղեմի Հայոց վանքը իր սիրած Հաստատութիւններէն մին մնաց միշտ , եւ տակաւին իր կննդանութեանը , երանաշնորհ Դուրեան պատրիարքի օրերուն , վանքին կտակած էր տասը հազար Սթերլին , խնդրանքին վրայ եղերամահ Դեւոնդ Արք . Դուրեանի :

Մանէն վերջ , բացուած է իր կտակը , ու մեզի կը հաղորդուի թէ հոն անփոփոխ կը մնայ Ս . Աթոռոյս բաժինը : Երախտապարտ զգացումներով կը սգանք իր մահը , աղօթելով որ լոյսերու մէջ հանգի հոգին Ս . Աթոռոյս բարերարունիին , ու չափակին իր նմանները մեր ժողովուրդէն , որոնց շնորհիւն է որ հաստատ եւ լուսաւոր կը մնան մեր ազգային , կրօնական ու կրթական Հաստատութիւնները :

Հանգիստ իր հոգիին :



Proprietor - His Beatitude the Armenian Patriarch of Jerusalem. Armenian Patriarchate, Jerusalem.

Editor - Father Hagop Vartanian. Armenian Convent, Jerusalem.

Printed by the Armenian Convent Printing Press, Jerusalem.